



ՀԱՅԻԿ ՄՏԱՇՄԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍԻ

Գ. ՏԱՐԻ, ԹԻՒ 1-2

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ՍԵՊՏ. - ԴԵԿ. 1931

Գ Ր Ա Գ Ե Տ Ն Ո Ւ Մ Ա Ր Դ Ը ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՒՆ ՄԵԶ

Ա.

Մեր հին մատենագիրներէն, Մովսէս Խորենացին՝ մեր Ժամանակակից բանասէրներուն ամենէն աւելի մերան հոսեցնել տուողն եղած է: Իր Հայոց Պատմութեան նուիրուած ուսումնասիրութիւնը, իր ո՛ր դարուն ապրած ըլլալու մասին բանավիճակոն յօդուածները եթէ հաւաքենք, այդ հեղինակի մատենագրութեանց հատորէն շատ աւելի սոսուար հատոր մը կրնան կազմել: Եւ սակայն, ինչ որ տարօրինակ է, դեռ ոչ մէկ Հայ գրադէտ խորհած է Խորենացին մանրակրկիտ ուսումնասիրութեամբ մը քննել ու վերլոււծել իրր գրադէտ, իրր բանաստեղծ, — այսինքն իրր ինչ որ է կազմս եւ է՞ն առաջ, — ինչպէս եւ իրր մարդ, իրր անհատական նկարագիր: Եւ արգէն նկատելի է որ մեր բանասէրներն ալ քննութեան առարկայ դարձուցած են միմիայն Հայոց Պատմութիւնը, որ անշուշտ Խորենացիի ամենէն կարեւոր գործն է, մէկէ աւելի տեսակէտներով կարեւոր, բայց ոչ անոր միակ արժէքաւոր գործը. անոր միւս երկերուն վրայ, որ զուտ գրական տեսակէտով այնքան բարձր գեղեցկութիւններ կամ շահեկան մասնայատկութիւններ կր պարունակեն որքան Պատմութեան Է՞ն յաջող հատուածները, հազիւ ոժանք, ինչքան որ դիտեմ, քանի մը բառ բած են անցողակի: Ոչ ոք դեռ Խորենա-

յին իր գործին ամբողջութեան մէջ նկատած ու գնահատած է : Ու բնորոշ է որ Ս.Արեղեան եւ Ս.Յարութիւնեան երբ կատարեցին 1913ին՝ բազմաթիւ ձեռագիրներու համեմատութեամբ՝ Խորենացիի Պատմութեան քննական հրատարակութիւնը, իրենց այդ բազմաջան ու լուրջ աշխատանքն ի գործ զբին միմիայն Խորենացիի Պատմութեան վրայ եւ անոր միւս երկերով չպաղեցան : Գառնիկ Թնաղլեան, որ գրադէս է որքան բանասէր, շարքին մէջ «Կորիւն եւ իր բանաքաղները» նիւթին նուիրուած ա'յնքան շահեկան ուսումնասիրութեանց, որ այստեղ իսկ կ'երեւան, Խորենացիի Կորիւնէն ըրած փոխառութեանց քննութեան անցնելէ առաջ՝ այդ բազմերախտ հեղինակին իրը վարպետ գրագէտ, իրը ոճաբան բանաստեղծ, իրը հմուտ թարգմանիչ եւ իրը հայ հին ժողովրդական աւանդութեանց, զրոյցներու, դիւցազներգերու հաւաքիչ՝ ընդհանուր գնահատման հակիրճ ու ջերմ էջ մը յատկացուց, բայց ան ալ ի նկատի ունէր զրեթէ միայն անոր Պատմութիւնը : Նորայր Բիւղանդացի որ 1898-99ին Թիֆլիսի Մշակին մէջ հրատարակած ունի արժէքաւոր ու շատ հետաքրքրական յօդուածներու շարք մը (դժբաղդարար անաւարտ մնացած), ուր Քարիէրի քննադատութեանց դէմ ջերմեռանդօրէն կը պաշտպանէ Խորենացին եւ ուր կը ջանայ ապացուցանել՝ ընդդէմ Քարիէրի, Գ. Խալաթիւնի եւ այլոց՝ անոր Եղարու վերջերը ու Զ. դարու սկիզբը ապրած ու գործած ըլլալու թէզը, ամենախանդավառ գովեստներով կը խօսի մեծ մատենագրին վրայ (առանց անոր գրական անձնաւորութեան վերլուծման ուեւէ փորձ կատարելու), բայց նորէն միայն Պատմութիւնն է որ ի նկատի ունի : Մ. Արեղեան, «Հայ ժող. առասպեկները Մ. Խորենացու Պատմութեան մէջ» պատուական աշխատութեամբ երկարօրէն զրադած է Խորենացիի շընորհիւ մեզի աւանդուած մեր հին դիցարանութեան, դիւցազներգութեան, Փօլքօրին քննութիւնը կատարելու, ատոնց ազրիւները փընտակելու, ատոնց ետեւ գտնուող իրական Պատմութեան գծերը ճշգելու, բայց չէ մօտեցած Խորենացիի գրական գործի արժէքին քննութեանցիւնեանաւանական բնութեան : Այն բազմաշխատ ուսումնասիրութեանց մէջ զոր չ. Ակինեան հրատարակեց վերջերս Անահիտի եւ Հանդէս Ամսօրեայի մէջ, Խորենացիի գրագէտին համար յարգանքի եւ հիացման խօսքեր ունէր, բայց իր ուսումնասիրութեանց նիւթը նորէն անոր ո՛ր զարուն ապրած ըլլալուն հարցն էր (ինք մէջտեղ նետեց Խորենացիի եւ Գեւոնդ Երէցի նոյնացման վարկածը, որ չհամոզեց մեղ) եւ ատոր համար ի նկատի ունէր միմիայն Պատմութիւնը : Փրոփ. Աղոնց իր հմտալից բանախօսութեամբ զոր 9-10 ամիս առաջ արտասանեց նուպարեան մատենադարանին մէջ, ցոյց տուաւ Խորենացին իրը հայրենասէր մեծ գրագէտ, սքանչելի ոճաբան, մեծաշունչ բանաստեղծ, «մեծագոյնը մեր հին մատենագիրներուն», որուն Պատմութեան վըրայ կրթներ է հազար տարի հայ ժողովրդի աղդային կեանքը, բայց ան ալ Պատմութիւնը լոկ կը յիշատակէր եւ գրագէտին վրայ ջերմ հիացման այլք քանի մը խօսքն ընելէ յետոյ՝ կը ծանրանար Խորենացիի ո՛ր զարուն ապրած ըլլալու առեղծուածային (ու զեռ չլուծուած) հարցին վրայ, ինք եւս հակելով զայն մինչեւ Թ. դար բերող թէզին (ու նոյն իսկ՝ թերեւս Ժ. դար, ինչպէս կը բար, եթէ Փարագեցիի պատմութեան Ս. Սահակի տեսիլքը նկարագրող էջը, որմէ քաղուած թուող քանի մը տող կը գտնըւի Խորենացիի Պատմութեան մէջ, իրօք Ժ. դարուն Բիւղանդիոնի հայազդի Վասիլ կայսեր օրով եւ անոր հաճելի ըլլալու համար հայազդի Փօտ պատրիարքի թելագրութեամբ յերիւրուած եւ ետքէն Փարագեցիի գրքին մէջ մտցուած է՝ ըստ հանգուցեալ Հ. Կարապետ Տէր-Սահակեանի բանաձեւած վարկածին :

Իսկ եթէ Խորենացիի գրական գործին բազմակողմանի մեծութեան մանրամասն ու լիակատար քննութիւնն ու դնահատումը դեռ տեղի չեն ունեցած մեր մէջ, անոր Պատմութեանթերութիւններն ու պակասները, անոր փոխառութիւններն ու շակրտուքները, «յերիւրանք»-ները, պէտք ու պատշաճ եղածէն շատ աւելի խիստ, անարդար ու կծու վերագիրներով դա-

տափետուած են ինչ ինչ բանասէլներու կողմէ, այդ մէծ գրադէտին, այդ մէծ հայրենասէրին եւ աղնիւ ու լուրջ մարդուն հանդէպ յարդանքի եւ երախտագիտութեան պարտքին դէմ մէզանչումի հասնելու աստիճան:

Պ. Զամինեան որուն Խորենացիի նուիրուած ուշագրաւ ուսումնասիրութիւնը կը հրատարակենք Անահիտի ներկայ թիւնը մէջ, առաջինն է որ, նորէն Պատմութեան եւ Աղրին վրայ մասնաւորապէս ծանրանալով հանդերձ, ի նկատի ունեցած է այդ մատենագրին բոլոր գործերը եւ տուած է ուրուազիծ մը (շատ համառօտ, բայց արդէն իսկ նորաբերութեալը բայց անոր գրական լայն ու բազմակողմանի անձնաւորութեան համայնապատկերին). իր ուսումնասիրութիւնը՝ տուաջին փորձն է այդ անձնաւորութիւնը կազմող տարբերը մատնանիշ ընելու, անոր մէջ տիրական հանդիսացող ու անոր մատայնութիւնը, աշխարհայնացքը, ձկտումները, ճաշակը, ոճը, լեզուն յօրինող ազգեցութիւնները լուսարանելու, եւ առաջին ճիգը՝ գարձեալ՝ այդ հեղինակին ապրած ժամանակաշրջանը ոչ միայն իր Պատմութեան, այլ իր բոլոր գործերուն քննութեամբ հզկելու: Այդ ուսումնասիրութիւնը, որ նորէն սակայն, աւելի բանասէրի մը աշխատանք է քան գրադէտի մը գործին գրական, գեղեցկադիտական, հոգերանական վերլուծում, զիս կը մզէ իրագործել, գէթ լայն գծերով, քանի մը յօդուածներու մէջ, ծրագիր մը զոր շատոնց մտքիս մէջ ունիմ, որուն հիմնական գաղափարներէն մէկ քանին ատենով Անահիտի մէկ յօդուածիս մէջ (կայծ մը, 1905) անցողակի ուրուազդած եմ, եւ որուն մէկ հակերճ գործադրութիւնը փորձեցի նուպարեան Հայ Ուսանողական Տան գասախօսութեանցու մէջ անցեալ տարի, այն է գրադէտի աչքով մօտենալ Խորենացիին, զինք իր երկերուն ամբողջութեան մէջ ահսնել եւ հոգեկան լիակատար պատկերը գծել այն սքանչելի գրադէտին, այն տարօրինապէս հզօր ու սիրելի մարդուն որ կան այդ խորհրդաւոր հեղինակին մէջ:

Բայց մտնելէ առաջ այդ ճոխ ու հրապու-

րիչ նիւթին խորը, կ'ուզեմ քանի մը խօսք ըսել Պ. Զամինեանի ուսումնասիրութեան մասին, ուրուն մէջ կան շատ ուժեղ մասեր ուր կարծես յաջողած է խուսափող ճշմարտութեան մազերէն բոնել վերջապէս ու կան նաև կէտեր որ յայտնապէս վիճելի են:

Իր բոլոր այն շահեկան հատուածները ուր Ողբը կը համարի առանձին զրուածք մը՝ ետքէն Պատմութեան կցուած, եւ ուր այդ Ողբին ասիթ տուող դէպքերը եւ Հոն ակնարկուած անձնաւորաւթիւնները՝ նոր տեսութեամբ մը՝ է. դարուն մէջ կը զտնէ ու որոշապէս մատնանիշ կ'ընէ, համոզիչ կը թուին (բաց ի «Դէքն իմ մանուկ եւ թագաւոր...» Փրազէն որուն հանելուկը չլուծուած կը մնայ եւ որուն համար տուած բացատրութիւնը, զոր ինքն ալ վարանելով կը բանաձեւէ, քաշկատուկ է):

Ուրիշներ արդէն յայտնած էին այդ կարծիքը թէ Խորենացի է. դարու մարդ է, եւ ոչ ե. ոչ ալ Բ. կամ Թ. զարու. այսպէս՝ Ս.Մալիսուեան, որ իր «Սերէսս եւ Խորենացի» կարեւոր երկասիրութեան մէջ (զոր դժբաղզաբար չեմ տեսած) ցոյց տուած է, ինչպէս կը յիշատակէ Պ. Զամինեան, է. դարու երկրորդ կէսին ապրած Սերէսսի որոշ փոխառութիւնները Խորենացիէն, որով եւ Խորենացիի պատմութեան Սերէսսին առաջ զրուած ըլլալը: Գառնիկ Ցնագլեան Անահիտի իր յօդուածաշարքին մէջ նոյնապէս է. դարու մարդ յայտարաբեց զայն, բայց գեռ չտուաւ իր փաստերը: Նորայր Բիւզանդացին այն յօդուածաշարքին մէջ զոր վերեւ յիշատակեցի, զօրեղ փաստեր տուած է Խորենացիի Բ. կամ Թ. զարու մարդ չըլլալուն, բայց իր փաստերը հեռու են նոյնքան առատ եւ ուժեղ ըլլալէ երբ կ'ուզէ հաստատել թէ ան Եղարու վերջը կամ Զ.ի առաջին տարիներուն զրած է իր Պատմութիւնը: Պ. Զամինեան կուտայ բազմաթիւ փաստեր Խորենացիի է. դարուն ապրած ըլլալուն եւ կը շանայ նոյն իսկ ճշգել անոր իւրաքանչիւր երկին իր կեանքի ո՛ր չըջանին արտազրուած ըլլալը: Շատ կարեւոր է՝ ու հաւանական՝ Խորենացիի Աղեքսանդրիան եւ ոչ թէ Բիւզանդիոն կրթու-

թիւն ստացած ըլլալու կէտը զոր ի վեր կը հա-
նէ Պ. Զամինեան եւ որ կը բացառուէ Խորենա-
ցիկ գրական անձնաւորութեան քանի մը էտական
գծերը զոր իր գործին իսկ մէջ ես ինքս ար-
դէն նկատած էի, բայց որոնց կենսագրական
լուսաբանումն է որ կը բերէ Պ. Զամինեան: Թէ
զինքը Աղեքսանդրիա բարձրագոյն ուսում ըս-
տանալու զրկողները եղեր են ոչ թէ Ը. դարու
Սահակ կաթողիկոսն ու Մաշտոց-Մեսրոպ
վարդապետը, այլ է. դարուն ապրած ու Դուի-
նի եկեղեցական ժողովին մէջ մեծ գեր կատա-
րած երկու նոյնանուն անձնաւորութիւններ,
Խշունեաց Սահակ եւ Խորիսոսունեաց Մաշտոց
եպիսկոպոսները, ասիկա շահեկան բայց յան-
դուզն ենթագրութիւն մըն է, եւ որ չ'ապացու-
ցուիր Խորենացիի Պատմութեան Գ. գրքի կլ.
գլուխ վերջին Փրազով, - ինչպէս կը փորձէ
ընել Պ. Զամինեան, - զէթ այն ձեւով ուր մե-
դի հասած ձեռագիրներուն մէջ կը գտնենք այդ
վերջին Փրազը: Բոլորովին ճիշդ է Պ. Զամին-
եանի նկատողութիւնը թէ Հ. Ակինեանի գտած
շարք մը բառերու, ասացուածքներու, նախա-
գասութեանց նոյնութիւնը Խորենացիի ու Ղե-
ւոնդի մէջ՝ չ'ապացուցաներ թէ Ղեւոնդ եւ Խո-
րենացի նոյն անձն են, այլ թէ Ղեւոնդ բանա-
քազած է Խորենացիին: Շահեկան նորութիւն
մըն է որ կը բերէ դարձեալ Պ. Զամինեան, այդ
գլուխը մեկնարանած ատեն, երբ կ'ըսէ թէ
Խորենացի եւ ընկերները զրկուեցան Աղեքսան-
դրիա, ոչ միայն որովհետեւ է. դարուն Հա-
յաստանեայց եկեղեցին քաղկեդոնեան բիւզան-
դական յոյն եկեղեցիին հեռացած, հակաքաղկե-
դոնեան ուղղութեան եւ անկախ աղքային եկե-
ղեցի մնալու ձգտութիւն մէջ ամբացած, հակա-
քաղկեդոնեան Աղեքսանդրիան պիտի նախրն-
տրէր անշուշտ իր հայ նոր սերունդին համար
բարձրագոյն կրթութեան կեդրոն եւ ոչ թէ
Բիւզանդիոնը, այլ եւ որովհետեւ Հայ եկեղեց-
ւոյ պետերը կ'ուղէին որ իրենց զրկած աշտ-
կերտները, աղեքսանդրիական զպրոցի քննա-
կան հմտութեամբ զինուած, դային լրացնել,
ուղղել Աստուածաշունչի թարգմանութեան
պակասներն ու թերութիւնները (ինչ ինչ հատ-

ուածներու, բառերու ըմբռնումի, մեկնումի
սխալներ, եւն.), ինչպէս Ասորիք եւս քիչ ա-
ռաջ (Զ. դարու սկիզբները իրենց փեշիո
թարգմանութիւնը սրբագրեցին՝ Դիսնեսիոս
թրակացիի քերականութիւնն ուսումնա-
սիրելէ եւ իրենց այդ հին թարգմանութիւնը
Եօթանասնիցի վեցիջեան թարգմանութեան
հետ համեմատելէ յետոյ: Շահեկան են եւ Պ.
Զամինեանի այն տողերը որ Դուինէն Աղեք-
սանդրիա ամբողջ Հայաստանը կտրելով անց-
նող Խորենացիին «Աշխարհագրութեան» մէջ
Հայաստանի մասը, որ այնքան կարեւոր է եւ
ինքնատիպ, ատով իսկ անձնապէս գրելու կա-
րող դարձած ըլլալը կը ձգտին հաստատել:
Շահեկան է եւ ճիշդ կը թուի Պ. Զամինեանի
կարծիքը թէ Խորենացիի մեկենաս Բագրատու-
նի Սահակը Վարագ Սահակ իշխանն է (638) եւ
թէ այդ «պարսկասէր» իշխանը Հայոց գեւցագ-
նական պատմութիւնը գրել տալու փափաքն ու-
նեցեր է այն պահուն ուր ճիշդ Պարսից մէջ եւս
Խորով Աղլուէդ թաղաւորի հրաժանով Պար-
սից գեւցագնական պատմութիւնը գրել ձեռ-
նարկուեցաւ: Պ. Զամինեան, վերջապէս նկա-
տած է, կարծեմ առաջին անգամ ըլլալով, թէ
Խորենացի ինքն իսկ, պատասխանելով Սահակ
Արծրունի երիտասարդ իշխանին իրեն ուղղած
թուղթին ուր զինք Մեծն Սահակի եւ Մաշտոց-
Մեսրոպի փոխանորդ («Երկրորդ Սահակ եւ
Մեսրոպ») կ'անուանէ, կ'ըսէ թէ ոչ միայն ա-
նոնց, այդ «Հրեշտակներուն», փոխանորդ, այլ
աշակերտ իսկ կոչուելու արժանի չէ, ինչ
որ փաստ մը եւս կրնայ նկատուիլ թէ Ե. դա-
րուն չէ ապրած ան, որովհետեւ համեստու-
թիւնը կրնայ անշուշտ զայն մղել ինքինքը Սա-
հակի եւ Մեսրոպի պէս հսկաներու «փոխանորդ»
ընդունիլ, բայց եթէ իրօք աշակերտ եղած էր
այդ երկու մեծ վարպետներուն, ինչո՞ւ պիտի
մերժէր այդ տիտղոսը:

Այս բոլորը նոր լոյս կը սփռեն խորենա-
ցիական առեղծուածին մթութեանց մէջ եւ պի-
տի մղեն հարկաւ ուրիշ բանասէրներ որ այդ
նոր լոյսին տակ աւելի խոր, մանրամասն ու
լիակատար կերպով քննեն ու պարզաբանեն

այդ կարեւոր հարցը: Սակայն եւ Պ. Զամին-եանի յօդուածին մէջ կէտեր կան, որ ինչպէս ըստ, համոզիչ չեն կամ պարզապէս անձիշդ կրնան նկատուիլ:

Պ. Զամինեան Եղիշէն կը համարի Խորենացիի աշակերտակից ընկերներէն մին, ու նոյն ոգւով, նոյն մտայնութեամբ գրագէտ մը, «քաջութեան ոգի եւ միութեան գաղափար ներշնչող իր ժամանակի իշխաններին, գիտակցական ժամ իրենց ազգի, իրենց հայրենիքի համար»: «Առաջին անգամ, կը գրէ դարձեալ, Եղիշէի ու Խորենացու գրչի տակ ազգ, հայրենիք բառերը լայն իմաստով են գործածում, եւն.»: Արդ, Խորենացիի ու Եղիշէի մտայնութիւնն ու ոգին շատ տարբեր են, - ինչպէս արդէն իսկ սորչապէս գիտել առւած եմ 1905ին Անահիտի մէջ երեւցած կայծ մը յօդուածովս: Եղիշէ «կրօնական հայրենասիրութեան», աւելի ճիշդ՝ քրիստոնէական ջերմեռանդութեան եւ Քրիստոսի համար անձնաղոհ գիւցազնութեան երգիչն է, Խորենացի աշխարհական հայրենիքի հելլեն ըմբռնումին քարոզիչն է: Եղիշէ «ազգ Հայոց» բացատրութիւնը մերթ կը գործածէ՝ իրեւ «ժողովուրդ», բայց հայրենիք բառը՝ երբեք: Տարբերութիւնները դեռ շատ աւելի բազմաթիւ են, եւ ատոնց վրայ պիտի ծանրանամ յաջորդ յօդուածներուս մէջ: Լեզուն, Եղիշէի մէջ, առանց Եղնիկի զուտ ոսկեդարեան բարբառն ըլլալու, շատ աւելի մօտ է ոսկեդարեան լեզուին քան Խորենացիի լեզուն, որ պերճ, կուռ, ճկուն, փայլուն է, բայց որ մեսարոպէան հայերէնէն տարբեր է, Զ. կ. դարերու յունարան դպրոցին ազգեցութիւնը ցոյց կուտայ, թէեւ իր մօտ՝ յունարանութիւնները չեն խանգարեր իր լեզուին ու ոճին հարազատ ու հզօր հայկականութիւնը: Եղիշէ չէ Ե. դարու մարդ, բայց չէ Է. դարու, այլ հաւանօրէն Փարպեցին քիչ յետոյ ապրած գրագէտ մը:

Խորենացիին Մամիկոնեանց հանդէպ իր գործերուն մէջ ցոյց տուած սիստեմական ցըրտութիւնը՝ Պ. Զամինեան կը բացատրէ սա ենթադրութեամբ թէ Խորենացիի խումբէն իւրաքանչիւրը մէկ կամ երկու նախարարութեանց:

Հետ կապուած էր, եւ մասնաւորապէս ատոնց կ'ուղէր մտաւոր առաջնորդ դառնալ եւ ատոնց ձեռքով Հայ ազգն եւ Հայաստանը դօրացնել իր սիրած իտէալներուն մէջ. Խորենացի Բագրատունեաց եւ Արծրունեաց հետ կապուած, Եղիշէ՝ Մամիկոնեանց, եւն.։ Եղիշէ միմիայն Վարդանանց Պատմութիւնը գրած է, եւ հասկանալի է որ միայն Մամիկոնեանները տեսարանի վրայ դնէր ու պանծացնէր(անոնց մեծ հերոս Վարդանին շուրջ նախարարական տուներու զինակից դէմքերն ալ յարգանքով յիշելով ու քարկոծելով միայն Մամիկոնեանց հակառակորդ և պարսկամէտ Սիւնեաց տունը): Բայց Խորենացի որ Հայ ազգի ընդհանուր Պատմութիւնը կը գրէ սկիզբէն մինչեւ իրեն մօտիկ ժամանակները, բնչպէս, ինքը՝ հայրենասէր մարդ կրնար Մուշեղի, Վասակի, Մանուէլի, Վարդանի, Վահանի եւ ատոնց նման այլ հոյակապ գէմքերու յիշատակութիւնն իսկ չընել: Պ. Զամինեան, որու յօդուածը կը ձգտի ապացուցանել թէ Խորենացի ժամանակակից Եղած է Վարդան Բ. Մամիկոնեանին ապստամբութեան(572), չի բացատրեր բնաւ թէ ինչպէս մեր պատմագիրը իսուքն իսկ չըներ իր օրով պատահած այդքան կարեւոր (թէպէտ ձախող ու աղէտաւոր վարձան ունեցած) դէպքի մը և անոր հետեւանքներուն: Մամիկոնեանց մասին Խորենացիի լուութիւնը բացատրող ուրիշ պատճառներ եղած են անշուշտ: Զերմ հայրենասէր, գիւցազնասէր բանաստեղծ է Խորենացի, այլ եւ կրքոտ, կողմնակալ, «կուռակցական» ոգի ունեցող մարդ. Բագրատունեաց ու Արծրունեաց տուններէն է որ ինք կը սպասէ Հայաստանի անկախութեան վերականգնումը (տեսնել իր թուղթն առ Սահակ Արծրունի, ուր քաղաքական մարզարէի պէս կը գուշակէ թէ անո՞նք պիտի վերահաստատեն հայկական դահը, ինչպէս ըրին իրօք քանի մը գար յետոյ), ուրիմն եւ ատոնց մրցակից կամ հակառակորդ Մամիկոնեաններն անտեսել եւ Բագրատունեաց ու Արծրունեաց փրոփականտն բնել իր հայրենասիրական քաղաքականութեան ծրագրին համաձայն կը նկատէ:

«Հայոց Պատմութեան Գ. Գրքի ԿԱ. պլիսւն մէջ քանի մը անդամ յիշատակուած Մեծն Սահակ և Մեսրոպ անունները՝ ասացին Փրազներուն մէջ Ե. գարու երկու մեծ Հայերուն վերաբերող՝ իսկ վերջին Փրազին մէջ Ռոշտունեաց Սահակ և Խորխոսունեաց Մաշտոց եպիսկոպոսներուն ակնարկող կուզէ ցոյց տալ Պ. Զամինեան, ինչ որ բնազրօսիկ մեկնութիւն մը կը թուի: Ամրող այդ գլուխը Ե. գարուն անցած դէպքերու հետ կապ ունի, եւ անոր մէջ չորս անգում անուանուած «Մեծն Սահակն ու Մեսրոպ»ը մեր Ե. գարու Սահակն ու Մեսրոպն են՝ ըստ բնագրին զոր ունինք: Որպէս զի վերջին Փրազին մէջ կարենանք տեսնել է. գարու Սահակ և Մաշտոց եպիսկոպոսները, պէտք է ենթագրել որ Խորենացիէն եռք եկող օրինակիչ մը, անոր Պատմութեան հնութիւն եւ հեղինակաւոր արժէք տալու համար՝ այդ վերջին Փրազը համառօտեր, փոփոխեր է եւ «Մեծն Սահակ ու Մեսրոպ» գրեր է ուր որ հեղինակը Ռշտունեաց Սահակ և Խորխոսունեաց Մաշտոց էր գրած: Նոյնքան եւ աւելի բնազրօսիկ կը թուի «Խորենոցի» անունը «Խորխոսունի»էն հանելը. Անձեւացեաց եպիսկոպոսը Անձեւունի կրնայ կոչուիլ, բայց Խորխոսունեաց եպիսկոպոս մը – եթէ ընդունինք որ Մովսէս Խորենացի Լպիսկոպոս եղած է (ինչպէս հին ձեռագրի մը մէջ կ'անուանուի) եւ նոյն իսկ Խորխոսունեաց եպիսկոպոս կարգուած, դժուար է ասով Խորենացի անունին ձագումը բացատրել, ինչպէս կ'առաջարկէ Պ. Զամինեան. Խորենացի անունին հանելուիը Խորխոսունի անունով չի կրնար բացատրուիլ, նորէն ստիպուած ենք կառչած մնալ Մովսէսի ծննդավայր Խորեան գիւղի մը անունին, մինչեւ լաւագոյն բացատրութեան մը գիւտը:

Պ. Զամինեան «Պիտոյից Գիրքը» Խորենացին հեղինակութիւնը կը համարի, եւ Աղեքսանիրու Վարքին թարգմանութիւնը կը վերագրէ բիզանդեան գորոցի հայ աշակերտներէն մէկուն. այդ երկու կէտերուն վրայ ալ ապահովագէս կը սխալի: «Պիտոյից Գիրքը»

թարգմանութիւն է կամ թերեւս աւելի հաւանորէն՝ աղաս հետեւզութիւն յոյն բնագրի մը. Հայութեանակը Խորենացին՝ եթէ ինք ըլլար հեղինակն այդ գրքին, իւրաքանչիւր գրական ուսուի սահմանումէն յետոյ գրուած օրինակներուն Հայոց Պատմութենէն ալ դէմքեր ու դէպքեր ոլիտի առնէր իրը նիւթ կամ գէթ հսս ու հոն ասոնց ալ յիշատակութեան նուիրուած պարբերութիւններ պիտի դնէր, մինչ այդ բոլոր շարագրութեանց նիւթերը հայ կեանքի հետ անմիջական ունէ կապ չաւնին, անոնց մէջ դեր կատարող հերոսները կամ յիշատակուած պատմական անձնաւորութիւնները, իմաստասէրները, աստուածները, ոգիները օտար են միշտ (յունական կամ աստուածաշնչական): Զարմանալի է որ այդ շատ շահեկան գիրքը զեռ չէ ուսումնասիրուած մեր յունազէտ բանասէրներէն, երեւան հանելու համար յոյն բնագիրը կամ բնատիպարը, որմէ թարգմանութիւն կամ որուն հետեւզութիւն է այնքան ճոխ ու ներդաշնակ լեզուով մը հայացուած այդ «Հոեսորական Արուեստի» թանկագին գասագիրքը, ուր հին հելլեն հեթանոս ու քրիստոնէական – աղեքսանդրեան մշակոյթները կը խառնուին, եւ որուն հայացումք ապահովագէս Խորենացւն կը պարտինք (իր լեզուն ու ոճն է որ հոն կը տիրեն): Աղեքսանդրու Վարքին թարգմանին ալ (ինչպէս Հ. Տաշեան, Նորայր Բիւզանդացի, Գառնիկ Ֆնտղեան արդէն յայտարած Են), ինչպէս և Պիտոյից Գիրքին օրինակներուն հետեւելով շարադրուած եւ այդ վէպին վերջը գրուած բարանութիւնները (որ յոյն բնագրին մէջ չկան) շարագրողը՝ հաւանորէն Խորենացին է գարձեալ: Ասոնց վրայ աւելի մանրամասնօրէն պիտի խօսիմ յաջորդ յօդուածներուս մէջ:

Չեմ գիտեր թէ կարելի՞ է Պ. Զամինեանի համաձայն ըլլար երր տառապէս ճիշդ կը նկատէ թուվմա Արծրունիի մէկ միջանկեալ Փրազը որու համեմատ Խորենացի 120 տարեկանին վախճաներ է: Այս՝ խոր ծերութեան հասեր է, «լի եւ պարարտ ծերութեամբ» ինչպէս կը գրէ թովմա, («Այր եմ ծերացեալ եւ անպակաս

ի թարգմանութեանց» ինչպէս կը գրէ Խորենացի ինքնին (խոր ծերութեան մը վաւերական իրականութեան աւանդական չափաղանցութիւնն է . 120 տարեկան ապրած ու մինչեւ մահը գրելն ու թարգմանելը շարունակած ունէ դրագէտ չեմ կարծեր որ գոյսութիւն ունեցած ըլլայ:

Համաձայն դժուար է ըլլայ՝ վերջապէս՝ Պ. Զամբինեանին, երբ Ողբը Պատմութեանէն առաջ գրուած կ'ընդունի: Հոգեբանապէս անհընար է ատիկա. Պատմութիւնը գրուած է իր ազգին անցեալով պարծող, անոր ապազային վրայ հաւատք ունեցող, խանդավառորէն տրբամադրուած մտքէ մը, որ այդ Ողբն արձակելէ, զայն իրեն ներշնչող քաղաքական ու բարոյական անկումը տեսնելէ եւ աւաղելէ յնտոյ, ուժը պիտի չունենար այդ սգւով ու չունչով այդպիսի գիրք մը գրելու: Իր Պատմութեան մէջ ալ կը ձաղկէ մերթ իր ժողովուրդին թերութիւնները, կը խարանէ այս կամ այն ապեկար կամ դաւաճան պետը, կը դատափետէ խսորէն Մեծն Տրդատը թունաւորող նախարարները, բայց այդ գրքին մեծագոյն մասը հայ ժողովուրդի առաքինութեանց, մեծութեանց, քաջութեանց տարփողումին է նուիրուած: Աւելի ինելքի մօտ է որ Ողբը Պատմութեանէն ետքը շարադրած ըլլայ, ուրիշ՝ յունեղոյն չըջանի մը մէջ, դառնացած, զզուած, վհատարամադրութեան մը տակ. Պ. Զամբինեան ինքն իսկ կը նկատէ արդէն թէ Սերէսու, որ Խորենացի Պատմութեանէն փոխառութիւններ ունի, Ողբի մասին ունէ ակնարկ չէ պարունակեր. ուրեմն Ողբը Խորենացիի կեանքին վերջին շրջանին գրուած է, եւ Սերէսուի անծանօթ մնացած:

* *

Որո՞նք են, ինչի համար, Խորենացիի մտայնութեան, ճաշակին, հայրենասիրութեան ու կրօնասիրութեան տեսակին, քաղաքական ուղղութեան, եւ անհատական նկարագրին, էական ու բնորոշ գիծերը, ինչպէս անոնք կ'երեւան իր գործերուն մէջ:

1. Խորենացին միակ գրագէտն է մեր հին

մատենագրութեան մէջ, որ չերծ ու գիտակից քրիտոնեայ հաւատացեալ մը եւ Հայաստանեայ Եկեղեցւոյ վարդապետութեանց հմուտ ու հարազատ քարոզիչ մը բլալով հանդերձ, բուռն ու անխառն սէր, յարգանք, պաշտամունք ունի հին Հելլեն հեթանոս շրջանի դասական հերոսներուն, մեծահանճար բանաւեղծներուն, գիտուններուն, իմաստամբներուն, արուեստագէտներուն, ու նոյն իսկ դիցարանութեան համար: Դաւիթ Անյաղի ու Գ. Մագիստրոս իրեն մօտիկ են այդ կէտին վըրայ, բայց շատ մասնական կերպով: Խորենացի ունի լայն ու ազատ, և ամէն բանէ առաջ գեղասէր ու գիւցապնասէր մտայնութիւնը զոր ունեցան իտալական ԺԴ. դարուն Տանթէներն ու Փեթրարքաները, երկիւղած աշակերտներ Աւետարանի, այլ եւ խելայեղ սիրահարներ յոյն - լատին քերթութեան ու արուեստի յաւերժագեղ մշտաճաճանչ կատարներուն: Արեւելցի մըն է որ չի սիրեր արեւելեան Մշակոյթը, կատէ նոյն իսկ (ինչպէս կը գրէ՝ իր Պատմութեան Ա. գլխուն վերջը գրուած յաւելուածին մէջ՝ Սահակ Բագրատունի իշխանին, «Պարսից անյարմար եւ անոն բանքը», Բիւրասպեայ Աժդահակի անճունի եւ փցուն առասպելքը», եւ կը նեղանայ թէ ինչո՞ւ ան իրմէ կ'ուզէ այդ «սուտ առասպելները», այդ «անմիտ եւ անհանճար բանից յարմարանքը», փոխանակ հետաքրքրուելու «յունական պերճ ու ողորկ առասպելներով» որ «ղճշմարտութիւն իւրաց այլաբանաբար յինքեանս ունին թաքուցեալ». եւ ասիկա ոչ թէ միմիայն որովհետեւ Պարսից թագաւոր Խոսրով Ապրուէդ է. դարուն իսկ (614) Երուսաղէմը գրաւեց ու Խաչափայտը գերի վարեց, ինչպէս Պ. Զամբինեան կը բացատրէ, այլ որովհետեւ Խորենացի էապէս տոպորուած է հելլեն մշտակոյթով եւ անոր քով բարբարոս, կոպիտ կը գտնէ ասիական մշտակոյթները (ինչ որ իր հելլենասիրութեան չափաղանցութիւնը ցոյց կուտայ, վասն զի Ելազայի ոսկեղարուն հրաշալի մշտակոյթը կը գերազանցէ անշուշտ իր կատարելութեամբ և այլազանութեամբ ինչ որ Ասիան արտադրած

էր, բայց չի ջնջեր, չի նսեմացներ նոյն իսկ՝ անոր մտաւոր ստեղծագործութեանց ինքնաշխառուկ ու մերթ հելենականէն աւելի խոր ու հզօր գեղեցկութիւնները, որոնցմէ արդէն օգտուած է ատոմիկեան քաղաքակրթութիւնը ինքղինքը կաղմելու համար): Այդ գիծը կ'երեւայ լիովին իր Պատմութեան մէջ ծայրէ ծայր, ինչպէս և մասամբ՝ իր միս գործերուն մէջ, ու ան կ'երեւայ նաև ընտրութեանը մէջ իր թարգմանած գործերէն ոմանց (ինք միայն, որ Հոմերի սքանչացող մըն է, որ Տրովալայի Պրիամոս թագաւորին օգնութեան գացող իր Զարմայր Հայկացն արքային պատերազմի մէջ դտած մահը «Աքելլէսի (դասական հերոսներուն մեծագոյնին, գեղեցկազոյնին) ձեռքով իսկ գէթ եղած» կը փափաքի, կրնար մասնաւորապէս ցանկալ եւ յանդզնիլ «Աղեքսանդրու Վարք»ին պէս աշխարհիկ ու զուտ հեթանոս, դիւցազնական ու աւանդավիպական դիցարանախառն գործի մը թարգմանութիւնը կատարելու:

Նոյն մտայնութեամբ է որ ան մօտեցած է իր ազգի նախարարիստոնէական բոլոր գարերու մեծ նախահայրերուն (բատ օտար եւ հայ պատմիչներու, ըստ ժողովրդական աւանդութեանց ու հայրենի հին անդիր բանաստեղծութեան եւ ըստ իր երեւակայութեան ոգուած), մերթ անոնց մեղադրելով իրենց ազիտութիւնը, անուսումնասիրութիւնը, բայց երբեք չկարենալով իրենց հեթանոսութեան համար անտեսել անոնց դիւցազնական առաքինութիւնները, վարչական, քաղաքադիտական կարողութիւնները, բարոյական յատկութիւնները. ընդհակառակն՝ քաջութեան, զօրութեան, ազատութեան, մեծութեան սիրահար ժարդ, (եւ ոչ վանականամիտ աշխարհատեաց կրօնաւոր՝ ինչպէս շատերը մեր հին մատենագիրներէն), ան կը նախընտրէ այդ հին Հայերը որ իր երկիրը զօրեղ ու փառաւոր կացուցին, եւ անոնց հնագոյններէն միոյն, Պարոյրին, Աւրարտեան շրջանի իրական զօրութիւնն ու մեծութիւնը խորհրդապատկերող «Հայկացն» անկախ ու աշխարհական թագաւորներէն մէկուն՝ օրովը

թէ՝ Քրիստոսի եւ թէ՝ իր աշխարհ եկած չըլւալը կ'աւաղէ իր Պատմութեան ինքնամախպ, որնորոշ ու սրտայոյդ մէկ հատուածին մէջ, ուղով ցոյց կուտայ թէ առանց բաժնուել ուղելու Քրիստոսէն սրուն կը հաւատայ եւ զոր կը սիրէ, պիտի ուղէր ապրած ըլլալ այդ հին օրերուն երբ իր երկիրը անկախ ու զօրեղ էր (ապացոյց մը եւս նաև որ ինք ապրած է այնպիսի ատեն մը երբ իր երկիրը ուեւէ անկախութենէ զուրկ էր այլ եւս, ինկած էր, ուրեմն Արշակունեաց հարստութեան անկումէն, նոյն իսկ եւ գարու երկրորդ կէսի եւ Զ. գարու առաջին կէսի Հայ մարզպաններու որոշ չափով ինքնապար շրջանէն ալ յետոյ եւ Բագրատունեաց ու Արծրունեաց ձեռքով հայկական դահուն վերականգնումէն առաջ:

Հայրենասիրութեան իր ըմբանումը ոչինչ ունի կրօնական, անձկօրէն քրիստոնէական, - ինչպէս Փարագեցինը եւ մանաւանդ Եղիշէինը, այլ զուտ աշխարհիկ. հելլեն ըմբռնումով՝ ազգի ու հայրենիքի սէր է ան: Փաւստոս կը սիրէ պանծացնել - ու հոյսկապօրէն - Արշակ Բ. ի եւ Պապի օրով իրենց քաջութեամբ նշանաւոր Հանդիսացած Մամիկոնեան հերոսները, ինչպէս եւ Մեծն Ներսէս Պարթեւի եկեղեցական ժողովրդապետ «Հերոս»ի ղեմքը (թէ եւ Արշակի եւ Պապի համար՝ որ մեծ ու քաջ թագաւորներ եղած են՝ անարդար է, զանոնք շատ հեթանոս, ազականնեալ, տովոտ, մոլի ներկայացնելով, ու իր քրիստոնեայ կրօնաւորի մըտայնութեամբ անոնց հակադրուած Ներսէս Հայրապետին միայն վերագրելով ամէն մեծութիւն ու մաքրութիւն), բայց չունի ազգի ու հայրենիքի որոշ, աշխարհիկ, հելլեն ըմբռնումը՝ ինչպէս Խորենացին:

3. Խորենացի բանաստեղծ մըն է ամէն բանէ առաջ: Ոմանք որ կուզեն զայն անզատնաւ եւ գարուն ապրած տեսնել, նոյնացուցած են զինքը Ե. գարուն արդարեւ ապրած Մովսէսի մը հետ զոր Փարագեցին իրը իրմէ առաջ վախճանած յիշատակելով կը զովարանէ իր առ Վահան Մամիկոնեան ուղղած թուղթին մէջ. Փարագեցի զայն «Փիլիսոփոս» պատուա-

նունալ կը նշանակէ եւ անոր համար կ'ըսէ թէ ուսումնատենէ, տղիտութիւնը հալածող գործեր արտազրած եւ հալածուած էր: Այդ նոյնացմամբ ճիշդ չի կրնար ըլլալ եւ դարու այդ Մովսէսը, որմէ դժբաղդարար ոչինչ հասած է մեզի, եղած է հաւանօքէն Եղնիկի պէս հմուտ աստուածաբան մը՝ հսկորական արուեստի մէջ գիտուն ու ճարտար, վարդապետական երկերու ներհուն շարադրիչ, (թերեւս քիչ մը ոչ շատ ուղղափառ ուղղութեամբ...) բայց ոչ քերթողական պատմագիր մը, բանաստեղծ մը է՛ն առաջ, ինչպէս Խորենացին: Հայրենասէր բանաստեղծ մըն է որ յղացած է ծրագիրը Հայոց Պատմութեան. բանաստեղծը հոն կ'երեւայ թէ՛ ծրագրին ամբողջութեան եւ թէ՛ անոր լաւագոյն մասերուն գրականօրէն սքանչելի գործադրութեան, զօրեղ շարադրութեան, կուռ ոճին մէջ: Բանաստեղծ է ան, մտածող ու քնարերգակ բանաստեղծ, իր«Վարդավառի Ճառ»ին, «Հոգեաց վանքի Տիրամօր պատկերին պատմութեան» ինչպէս եւ իրեն վերագրուած շարականներուն, որ մեր շարակնոցին է՛ն խորիմաստ ու քերթողաչունչ էջերէն են, մտածող ու դիւցապներգակ բանաստեղծ՝ «Հոփիսիմեանց պատմութեան» ու «Հոփիսիմեանց ճոռին» ինչպէս եւ իր Պատմութեան շատ մը է ջերուն մէջ:

Մտածումը, խոսովանինք տիրական չէ մեր չին մատենագիրներուն մէջ, մասնաւորապէս մեր բանաստեղծներուն մօս. զգացումն է խոր, չզօր, ինքնատիպ, որ հոն ընդհանրապէս կ'իշխէ: Ալունցմէ ոմանք ունին աստուածաբանական ու քիչ շատ պատմական, դիտական, բանասիրական հմտութիւն, բիւզանդական կամ ասորական վարպետներէ վոխառիկ, բայց հմտութիւնը չի բաւեր մտածող, այսինքն իմաստասիրական ու գործադրութիւնը ու ուղղութիւնը ուսումնասիրող պատմագիր մըն է: Եղիշէ միստիքական դիւցապներգակ մըն է, որուն մէջ զգացումը եւ ահսիլը կը տիրեն, բայց որուն շարադրած «Հայեպիսկոպոսներու Պարսից Դրան ուղղած նամակը» եւ իր Պատմութեան քանի մը այլ հատուածները քրիստոնէական իմաստասիրութեան հզօր շունչով մը լի են: Նարեկացիի հըսկայ ազօթերգութիւնը գերազագուած զգայնութեան մը ու հրավառ երեւակայութեան մը ազաղակն է, արտայայտութեան կերառումին մէջ հմտութեամբ լի, բայց հմտութեամբ մը որ ո՛չ անձնական ո՛չ ցեղային աշխարհայեացքի մը վրայ կը կրթնի, որ միջնադարեան միջազգային աստուածաբանութեան տեսիլն է իւրացուած եւ իւրայատուկ հոյակապ ձեւով թարգմանուած, գերազանցապէս արուեստագէտ մտքէ մը զեկապիարուած, նուրբ, գալարուն, գրեթէ հիւանդ, ջղաղար, մղձաւանջային ու

բակացի, Մխիթար Գօշ, Մխիթար Հերացի, եւ բենց ժամանակին համար՝ ճշմարիտ գիտական հայ զրականութիւն մը ստեղծող (աստղաբաշխական եւ ուսողական, իրաւուգիտական, բժշկագիտական), Գրիգոր Մագիստրոս, մոլենանդ ուղղափառ եւ աղանդաւորները կատաղօրէն հալածող քրիստոնէայ գրագէտ, յունամոլ ասեղծուածային հայերէնով մը զրեց, բայց բազմահմուտ մտաւորական եւ հելլեն հին իմաստասէրներու եւ բանաստեղծներու զործեր թարգմանող եւ անոնց մտածումէն իր նամակներուն ու քերթուածներուն մէջ մերթ ցոլքեր ի յայտ բերող, Եղնիկ, Յովհաննէս Օձնեցի «իմաստասէր» անուանուած, Յովհաննէս Երզնկացի, Ներսէս Լամբրոնացի, առաջինը՝ բազմահմուտ մտաւորական, հելլեն եւ իրեն ժամանակակից բիւզանդական մշակոյթին ծանօթ, ատտիկեան ճաշակով եւ միջնադրեան քրիստոնէական մտայնութեամբ անթերի գրագէտ, բիւզանդական աստուածաբանական իմաստասիրութեամբ տոգորուած մտածող մատենագիր, միւս երեքը՝ նոյնպէս հմտալից քրիստոնէայ մտածող գրագէտներ. Փարպեցի մտածող, քննող, գէպերու եւ անձնաւորութեանց Հոգերանութիւնը ուսումնասիրող պատմագիր մըն է: Եղիշէ միստիքական դիւցապներգակ մըն է, որուն մէջ զգացումը եւ ահսիլը կը տիրեն, բայց որուն շարադրած «Հայեպիսկոպոսներու Պարսից Դրան ուղղած նամակը» եւ իր Պատմութեան քանի մը այլ հատուածները քրիստոնէական իմաստասիրութեան հզօր շունչով մը լի են: Նարեկացիի հըսկայ ազօթերգութիւնը գերազագուած զգայնութեան մը ու հրավառ երեւակայութեան մը ազաղակն է, արտայայտութեան կերառումին մէջ հմտութեամբ լի, բայց հմտութեամբ մը որ ո՛չ անձնական ո՛չ ցեղային աշխարհայեացքի մը վրայ կը կրթնի, որ միջնադարեան միջազգային աստուածաբանութեան տեսիլն է իւրացուած եւ իւրայատուկ հոյակապ ձեւով թարգմանուած, գերազանցապէս արուեստագէտ մտքէ մը զեկապիարուած, նուրբ, գալարուն, գրեթէ հիւանդ, ջղաղար, մղձաւանջային ու

երազարբչիո հոգիէ մը իր ուրոյն ձեւին անզուդական զօրութիւնն ստացած : Քուչակեան տաղերուն մէջ, սրտի աշխարհն այնքան խորապէս արտայայտող սքանչելի սիրերդներուն ու պանդուխոտի երգերուն հետ, կը գտնենք եւ ժողովրդական մտքին խոհերն ու տեսիլները կեանքի վրայ՝ իր խրատական տաղիկներուն ու նոյն իսկ սիրերդներէն ոմանց մէջ խտացուած : Կոստանդին Երզնկացիին մէջ, զմայլելիօրէն անձնական քնարերգութեան մը հետ՝ կը նկատենք եւ որոշ աշխարհայեացք մը ընդնշմարող եւ քերթողաբար բանաձեւող ինքնատիպ միտք մը : Ֆրիկի տողերէն ոմանց մէջ եւս կը գտնենք մերթ կայծեր անկախ ու հզօր (թէև միամիտ) անձնական մտածումի մը : Նոր ժամանակներուն մէջ, յարաբերաբար աւելի ճոխ է մտածումի բաժինը մեր գրականութեան մէջ . նկատի ունենալով մեր բանաստեղծները միայն, Ալիշան, Թովմաս Թերզեան, Եղիա Տէմիրճիպաշեան, Տիրան Զրաքեան, Վահան Թէքէեան, Կոստան Զարեան՝ ճշմարիտ ու թանկագին մտածող – քերթողներ են (իւրաքանչիւրն իր ուրոյն աշխարհայեացքն ունեցող) . մտածումի հզօր բաժին մը կ'ողեւորէ նաև Բագրատունիի Հայկը, Թումանեանի քառեակները, Խոահակեանի Արքու Լալա Մահարին, քնարական էջերէն ոմանք և իր գեղեցիկ արձակ հեքեաթները, կը գունաւորէ Պէտիկթաշեանի, Նարպէյի, Յովհաննէս Սեթեանի, Սիպիլի, Տէրեանի, Զարենցի, ու նոյնիսկ Արովեանի ու Խրիմեանի պէս բնտղական, զգացական ներշնչեալ զրողներու, ինչ ինչ էջերը : Խորենացին իր ամբողջ գործին մէջ մտածող բանաստեղծ մըն է, որոշ ու լայն իմաստութեամբ մը տիրապետուած, տողորուած, այնքան հմուտ որքան ներշնչեալ բանաստեղծ մը : Ժ. դարէն սկսեալ (մինչեւ այն ատեն ոչ ոք զայն յականէ անուանէ չի յիշատակեր) մեր մատենադիրները դայն՝ մեծամեծ ներբողներով՝ կ'անուաննեն ոչ միայն Հայոց պատմահայր, (ինչ որ տեսակէտով մը ճիշդ է, քանի որ Հայոց առաջին մասնական պատմիչները եթէ Ագաթանգեղոս, Փաւստոս, Փարպեցի, Եղիշէ են, Խորենացին է առաջինը որ Հա-

յոց ընդհանուր պատմութիւնը գրել փորձած է), այլ եւ քերթողահայր, եւ լիովին իրաւունք ունին, որովհէտեւ եթէ մեր հին գասական բանաստեղծութեան ամենէն հզօր ու ինքնատիպ երգիչը՝ Նարեկացին է, Խորենացին աւելի աղատ, աւելի լայն, աւելի բազմատարր բանաստեղծ է, Նարեկացին առաջ եկած եւ իր քնարերգական էջերէն ոմանց մէջ (Վարդավառի ձառ) Նարեկացիական ոճին իսկ նախադիր արդէն տուած է :

5. Խորենացի մեր հին մատենագիրներուն մէջ առաջինն է եղած – աւելի ճիշդ միակը, բաց ի Փաւստոսէն, որ Արշակ եւ Պապ թագաւորներու ըրջանի ժողովրդական դիւցազներդներէն ու վիպերգներէն հատուածներ իր պատմական քրոնիկին մէջ ընդելուղած է, եւ Մագիստրոսէն որ Գողթան երգերու հատակոտոր մը յիշատակած է – մեր հին ժողովրդական դիւցազնավէպերով, դուսանական երգերով, աւանդական զրոյցներով հետաքրքրուած եւ անոնցմէ կարեւոր մաս մը կորուստէ փրկած է՝ զանոնք մերթ նոյնութեամբ յիշատակելով ու մերթ զանոնք իր ինքնագիր արձակին մէջ խառնելով հիւսելով կամ անոնցմէ ներշնչուած էջեր շարադրելով . մեր առաջին Փօլքլօրաբանն է ինքը, եւ ժողովրդական բանահիւսութենէն օգտուող եւ անոր հայթայթած նիւթեղէններով գրական էջեր յօրինող առաջին բանաստեղծն է եղած : Այս կէտին վրայ՝ յաջորդ յօդուածներուս մէջ մասնաւորապէս պիտի ծանրանամ :

6. Շատ բան եւ շատ տեսակ բան կարդացած մարդ է, – թէեւ ո՛չ ամէն բան, գէթ այն ամէն բանը որ իրեն անհրաժեշտ էր . զարմանալի է՝ օրինակի համար՝ որ իր Պատմութիւնը գրած ատեն՝ անգիտացած ըլլայ՝ Քսենոփոնի Նահանջ Բիւրուցը եւ Կիւրավարժութիւնը, որ հին Հայաստանի վրայ այնքան շահեկան էջեր կան, եւ Պլուտարքոսը որ Մեծն Տիգրանի սրգի Արտաւազգը՝ զոր Խորենացի իրը թոյլ ու մեղկ արքայ մը կը ներկայացնէ՝ իրը հելենագէտ, նրբամիտ, քերթողական ձիրք ունեցող մտաւորական մը եւ իրը քաջ բայց դժբաղդ թագա-

ւոր մը կը ներբռողէ : Յայտնի է սակայն թէ , որոշ պակասներով հանդերձ , ինք բազմակողմանի հետաքրքրութիւն ունեցող միտք մը եղած է , իր սատացած կրթութիւնը եւ իր անձնապէս կատարած ընթերցումները աւելի լայն ու այլաղան եղած են քան ուրիշ ոեւէ հայ հին մատենագրի :

7. Մեծ ու անխոնջ աշխատող մը եղած է . շատ բան արտադրած է , եւ , ինչպէս Անահիտի իր յօդուածին մէջ դոր վերեւ արդէն յիշեցի , Գառնիկ Ֆնտղլեան գիտել կուտայ՝ անոր բոլոր ծանօթ ինքնագիր եւ թարգմանական գործերը թուելէ յետոյ , «վստահ չենք թէ ատոնցմով սպառած եղած ենք ցանկը իր արտադրութեանց» , աւելի քան հաւանական է , որ ան գեռ տուած է ուրիշ ինքնագիր կամ թարգմանական երկեր որ մեզի չեն հասած :

8. Իր ինքնայտուկ ոճը՝ հոյակապօրէն զօրեղ ու ճոխ , ջղուտ ու պէրճ է միանգամայն , եւ պինքը կը կացուցանէ հայ խօսքի մեծ արուեստագէտներէն մին :

9. Քաղաքական գործիչ մը եղած է , որոշ ուղեգիծ մը ունեցող , իր հայրենիքին եւ աղպինքական վերականգնման համար որոշ ծրագրով մը աշխատող : Ու եղած է նաև մեր առաջին մեծ հրապարակագիրը . իր Պատմութեան ինչ ինչ էջերը եւ մանաւանդ Ողբը , հզօրագոյն էջերէն են – եւ առաջինները – հայ հրապարակագրութեան :

10. Իրր մարդ , ինչպէս յատակօրէն կ'երեւայ իր գործերուն մէջ (եւ մեր հին հեղինակներէն ոչ մէկը նոյնքան որոշ ու ցցուն կերպով իր գործերուն մէջ կ'երեւայ՝ ինչքան Խորենա-

ցին) , ան վերջին ծայր ինքնատիպ ու համակրելի տիպար մըն է : Խորազզաց , անկեղծ , համարձակախօս , ճշմարտասէր , (ասոր չեն հակասեր իր Պատմութեան մէջ մացուցած «յարդարումներն» ու «յերիւրանքներ»ը , զոր քաղաքական ու հայրենասիրական որոշ ծրագիր մը հետապնդող եւ Հայ ազգի դիւցազնական Պատմութիւն» մը գրել ուղող արուեստագէտի իր իրաւունքը նկատած է) , ջղային , գիւրագրզիո , մերթ նոյն իսկ կրքոտ , բարկացոտ , բայց խորապէս գեղասէր , ջերմօրէն հայրենասէր եւ ուսումնասէր , իր նախահայրերուն ինչպէս եւ ժամանակակիցներուն անուսումնասիրութիւնը եւ այլ թերութիւնները ձաղկող , կոնակը Արեւելքին՝ անոր մտայնութեան ու մշակոյթին՝ տուած (բաց ի իր սիրելի հայրենիքէն եւ նաև իր պաշտած Յիսուսին ծննդավայր Պաղեստինեան Սուրբ Երկիրէն) , աչքի ու միտքը գլխաւորապէս սեւեռած հելլեն հին անզուգական մշակոյթին եւ աղեքսանդրեան նոր-հելլեն ոզուով քրիստոնէական քաղաքակրթութեան , այսպէս է ահա այդ այնքան բարդ , կրակոտ , որտի ու մտքի գանձերով ծանրաբեռն , աղնիւ , յստակ ու քաջ նկարագրով մեծ Հայը , որ իր գործերուն մէջէն իր սքանչելի մարդու հոգին , հայ մշակոյթի աննման կերտիչի , հայ հայրենիքի վերականգման ջերմեռանդ ու հեռատես գործիչի տիպարը մեզի կը պարզէ :

Մեր յաջորդ յօդուածները՝ ընդլայնումը պիտի ըլլան Խորենացիի գործին եւ անձին հիմնական յատկանիշները ցոյց տուող այս ընդհանուր ուրուազծին :

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ